



Օ Ր Ա Գ Ի Ր

ԲԵՐՈՅԵԿԸՆ, ԲԵՆԵՍԻՐԵԿԸՆ, ՏՆՏԵՍԵԿԸՆ

Ե Ի

ԲԵՆԵԿԸՆ ԳԻՏԵԼԵԸՅ

Ե • ՏԱՐԻ, ԹԻԻ 1 •

1847

ՅՈՒՆՈՒԱՐԻ 1 •

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆ

ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹԻՒՆ

Ընդ հաղորդի աւերակները :

ՏԱՐԱԿՈՅՍ չկայ որ Լնին աւերակները զանազան ատեն զանազան հետաքրքիր մարդիկ ու ճամբորդներ տեսեր են . բայց գիտցածնիս՝ ինչուան հիմայ մէկը որոշ տեղէկութիւն մը չէր տուած մեզի՝ Լեհաստանի ճամբորդութեան մէջ եղածէն աւելի : Գիտենք որ Լպիք անունով ռուս ճանապարհորդը և թեք սիէ անունով գաղղիացին քններ ու օրինակեր են Լնայ մնացորդները՝ աս նոր ատեններս , բայց դեռ իրենց ստորագրութիւնը ամբողջ ձեռուրնիս չհասաւ . և ոչ ալ Չալալեան Սարգիս վարդապետին խոստացած հայաստանի ստորագրութեան երկրորդ հատորը , ուր որ պիտի ստորագրէր Լնին՝ 1841էն հոն տեղուանքը պտըտելով՝ : Բայց հիմայ կա-

տարեալ ստորագրութիւն մը ունեցանք Լնայ՝ մեր Սարգսեան Ն. Լերսէս վարդապետին ձեռքովը , որ անձամբ հայաստան ճամբորդութիւն ընելով , մեզի նոր նոր լոյսեր տալու կ'աշխատի . ուստի մեր հոս տալու ծանօթութիւններնուս աղբիւրն ալ մէկ մը ինքն է , մէկ մ'ալ Սոպերթ-Վէր Փորթըր անգղիացի ասպետը , հմուտ և արժանահաւատ մարդ , որ

զգածիլ որովք իմ աղիք գալարեցան ՚ի տեսանելի զեկեզեցիս երկնանման բարձրացեալ՝ եղեալ պառակ հօտից և գոմ անանոց . զապարանս մերոց արբայից և դիւցազուն իշխանաց՝ բնակութիւն աւազակաց և սպատոհմ ռամկաց , կամ եթէ մարթ է ասել՝ որը գազանաց . զայգիս և զանգաստանս մացառօք լցեալ , և զամենայն շքեղութիւնս անապատացեալ . որպէս զի նշխարք մնացուածոց մերոց նախնեաց ցողեալ արտասուօք հայրենասիրաց՝ անջինջ գրոշմեսցին ՚ի սիրտ և յոգի որդւոց և թուանց , մինչև կրկին գթացեալ ՚ի վերայ նոցա ամենակալ աջոյն բարձրելոյ՝ գարձուսցէ զնոսա յառաջին շքեղութիւն իւրեանց ՚ի փառս անուան իւրոյ և ՚ի մխիթարութիւն աճիւնացեալ մերոց ուկերաց : Ալբրաբան ճանապարհորդութեան Ձալալեան Սարգիսի վարդապետի :

1 « Աստ սպառնին բանք բազմավիշտ ճանապարհորդութեան հասեալ ցրտահալ և ցլխուրեան գետս , թողով զհնութիւնս որ յայնկոյս գետոյս երկրորդում հատորոյ . աղբրեկով զընթերցողս սոյն կրիւք

ասկէ երեսուն տարիի չափ առաջ ճամբորդութիւն մը ըրեր է ()ամանցոց ու Պարսից երկիրները, և իր սակաւագիւտ գրուածքը երկու մեծ հատոր պատկերազարդ տպած՝ Լնգղիոյ Վէորգ Ի թագաւորին ընծայեր է : Ինքը քանի մը ժամ միայն կըրցեր է դիտել Լնին, բայց անկուշտ ու ճանչցող աչքով և մեծ փափաքով, և իրեն ստորագրութիւնը մեր Հ. Աերսէս Սարգապետինին հետ բաղդատելով՝ գտանք համաձայն . միայն շատ տեղայն 30 կամ 28 տարուան միջոցին աւերակներուն մէջ ալ փոփոխութիւններ եղած տեսնելով՝ հառաչեցինք հեռուանց հայոց հայրենեացը վրայ, որ այսպէս տարուէ տարի աւերակէ աւերակ կը դառնայ, և այնչափ յիշատակներովը մէկտեղ կը կործանի կը թաղուի ու կը մուցուի :

Կարս քաղաքէն հազիւ երկու ժամ հեռու է Լնի, անուանի Շիրակայ դաշտին ծայրը՝ ուսկից կ'երեւնան անոր բարձր պարիսպներն ու աշտարակները : Լխուրեան գետը անոր հարաւային կողմը պատելով՝ արևելքէն դէպ'ի արևմուտքը կը խոտորի . հիւսիսային կողմէն դէպ'ի Շիրակայ դաշտը տարածուած է քաղաքը, իսկ արևելքէն կը զատուի պզտի ձորակով մը : Իսկ յաղկոցաց ձոր կամ յաղկոցաձոր ըսուած լայն հովիտը անկէց դէպ'ի արևմուտք կ'երթայ խորնալով ու դաշտանալով, ինչուան մէկ թեւը կը խաւանուի Լխուրեան գետին ձորին հետ : Լրևմտեան կողմը դաշտաձև է ինչուան միջնաբերդը՝ որ հարաւային կողմն է, ու հոն են պարիսպները՝ յաղկոցաձորին վրայ ապառաժ քարափանց վրայ : Բաղաքը չորս գիւղէն պարսպապատ է, բայց հարաւային կողմը կործանած՝ բնական ամրութի ուժի ձորը, ինչպէս արևելեան կողմն ալ . հիւսիսային կողմը՝ որ գլխաւոր կողմն է իբրև քաղաքին ճակատը՝ Շիրակայ դաշտին վրայ կը նայի, ու կրկին պարսպով պատած է՝ թշնամիներէ պաշտպանուելու համար .

երկու պարսպին մէջտեղի լայնութիւնը գրեթէ 20 քայլ է . դրսի պարիսպը յաղկոցաձորի դռնէն ինչուան արևելեան կողմը կը հասնի, տեղ տեղ գետնին հաւասար՝ տեղ տեղ կէս կործանած . վրան աշտարակներ ալ կան՝ բայց քիչ, ու ներսի պարսպին չեն հաւասարիր : Լց ներսինը, որ աւելի ամբողջ մնացած ու աւելի ահաւոր է, դրսինին պէս իրեք գունով քարերով շինած է . ասոնց գլխաւորն է սև, մէկաշունք են կարմրագոյն դեղին, ու մոխրագոյն կանաչ . ասոր վրայ մէկ մէկէ քիչ հեռու բարձր բարձր քարէ աշտարակներ կան՝ շատ վարպետութեամբ շինուած . բայց ամենուն ծայրերն ալ քիչ շատ քանդուած ըլլալով՝ որոշ բարձրութիւննին չգիտցուիր . շատը կըր ձևով են, ոմանք ալ քառակուսի, ամէնն ալ կրկնայարկ կամ եռայարկ՝ քարէ կամարակապներով, ու ներսի եզերաց կողմէն քարէ սանդուխներ ունին որ մէկ յարկէն մէկալը կը հանեն : Լց աշտարակները միայն քաղաքը շինող ու զարգարող Լշոտոյ և Ամբատայ շինածները չեն, հապանոնց ատեն և անոնցմէ վերջը եկող իշխանազուն մարդկանց ալ, ինչպէս որ վրայի արձանագիրներէն յայտնի է . և կ'երեւայ թէ զանոնք շինած են թէ իրենց յիշատակին և թէ իրենց պալատներուն պաշտպանութեը համար . յայտնի է որ ան աշտարակները պահապաններ ալ ունէին որչափ պէտք էր, և անոնց բազմութենէն ալ Բէր Փորթը կը դուշակէ թէ Լնին բազմութիւ պահապաններ ունեցած պիտի ըլլայ . և ստոյգ այնպէս ըլլալը մեր պատմութենէն գիտենք . աս աշտարակաց վրայ իրենց փառաւոր անուանը հետ ճարտարութեան յիշատակն ալ կը գտնուի : Լցոնց մէջ նշանաւոր են երկու աշտարակ, որոնց իւրաքան չիւրին վրայ զոյգ մը վիշապ փորուած է քարէ, որ պարսպէն ելլելով՝ մէկ մէկու կը պրլուլին աշտարակաց վրայ ինչուան վեր, և հոն երկուքն ալ գրլուլի գլխի կը բերեն, մէջերնին ալ

մէկ եղանակով մը և ուրիշ զարդ մը կայ . աս երկու աշտարակները շինել տուած է Շանուշ անունով խաթուն մը ասկէ 650 տարի առաջ : Շատ տեղ պարսպին վրայ տեղ տեղ ալ աշտարակաց վրայ սև քարէ խաչեր կան , շատ ալ սև ու ձերմակ քառակուսի քարեր՝ վրանին արձանագիրներով , որ հոս դնելը հարկաւոր չենք համարիր :

Մտնենք հիմայ քաղքին մէջը : Վրսի պարիսպը որ շատ աւրած է հիմայ՝ միայն երկու դուռ ունի . իսկ ներսի պարիսպը հինգ դուռ ունի . մէկը արևելեան կողմը , մէկը արևմտակողմը , մէկալ իրեքն ալ հիւսիսային կողմը , ուր է բուն քաղքին մեծ մուտքը . աս միջին կամ մեծ դրանը վրայ իրեք մեթր մեծութեամբ քարի մը վրայ արձանագրութիւն մը կայ որ Ռագրատունեաց վերջի ատենը գրած է . ան քարին աջ կողմը մէկ աշտարակի մը տակ իրեք խաչքար կայ կարմիր քարէ՝ վարպետ փորուած . իսկ ձախ կողմը քառակուսի քարի մը վրայ բարձր քանդակով փորած է մէկ առիւծ մը որ քալուածքի մէջ ձևացած է : Այ դունէն ներս մտածիդ պէս դիմացդ կը տարածուի տիեզերահռչակ Անին , բայց ջարդած մանրած՝ ահագին քարակոյտներ դարձած . անոնց մէջ ալ դեռ կը տեսնուին իր բարակ փորուածքները , սիւները , խոյակները և ուրիշ շէնքի կտորուանքներ , որոնց մեծ մասը հողոյ հաւասար ծածկուած են : Այ ծովանման աւերակաց մէջ դեռ կեցած են քանի մը հոյակապ շէնքեր , որ յաւիտենական յիշատակ են աշխարհաքարոզ քաղաքին . ո՛ր էր թէ ժամանակը կշտացած ըլլար ըրած աւերմունքէն , ու ինչայէր աս քանի մը մնացորդներուն՝ ինչուան որ նորէն Անի մարդաբնակ ու հայաբնակ ըլլար : Յայտնի է թէ հիմայ քաղքին ընդարձակութիւնը կը հարցնէ հետաքնին ընթերցողը թէ արդեօք որչափ է . — որչափ որ ռամկօրէն կը մեծցուի՝ այն .

չափ մեծ չէ Անի . այլ ինչպէս կը վերկայէ մեր նոր ճամբորդը , երկայնութիւնը արևելքէն դէպ ՚ի արևմուտք մէկ քառորդ մը կ'երթայ . միայն թէ , ինչպէս ինքն ալ կը զուրցէ , Անույ պարսպէն դուրս ալ շրջակայ տեղերը քաղքին անունովը կոչուած պիտի ըլլան մեր նախնեաց ատենը . որովհետև նոյնպէս եկեղեցեաց ու աշտարակաց աւերակներ քաղքին մօտ գեղերու մէջ ալ կան . ուսկից՝ շատն ալ մօտ ըլլալուն համար՝ քովի քաղաքներուն նոր շէնքերը շինելու համար կրեր տարեր են :

Անույ շէնքերուն գալով , հարկ է որ նախ թագաւորաց պալատը փրնտուենք . ասիկայ քաղքին արևմտեան կողմի քարափին վրան է , ու արևմուտքէն և հիւսիսէն դէպ ՚ի յաղկոցաձորը կը նայի : Այ պալատին համար Վեր Փորթը կ'ըսէ թէ առանձին քաղքի մը կը նմանի . իրաւցընէ , թէ որ մեծութեամբ չէ նէ՝ ահեղութեամբը անկէ վար չմնար . վասն զի արդէն քաղքին բարձրագիւր կողմը բուներ է՝ դժուարին տեղ մը խորունկ ձորի մը վրայ նայելով , ու ան ձորին յատակէն արևմտեան և հիւսիսային դիէն պալատան պատերը կը բարձրանան քաղքին պարիսպներէն վեր , և երկու կը բաժնեն պալատը . հիւսիսային կողմինը՝ պատերէն զատ բոլորովին կործանած է (ո՛վ գիտէ քանի տարի առաջ) . իսկ արևմտեանը կեցած է՝ մէջի սենեակներուն բաժանմունքներովը . ասոնց առիքը կամ ձեղունը փլած է , սենեակներն ալ շատ մեծ ու բազմաթիւ չեն . բոլորն ալ դեղնագոյն քարերով շինուած են առանց զարդի , բայց կ'երևնայ թէ հիմակուան անզարդութիւնը՝ մանաւանդ յատակինը՝ առաստաղին փրէ չեղէն պատճառած է , որովհետև Վեր Փորթը կ'ըսէ . « Պալատին ներքը դուրսը այնպիսի սքանչելի բանուածքով զարդարած է որ անկարելի է ստորագրութեամբ հասկըցընել ան ճարտարագործ քարերուն զարդուց

զանազանութիւնը և հարստութիւնը , կամ ան բարակ բանած միւսիոն ձեւերը որ պալատան անթիւ սրահներուն յատակները անոնցմով գեղեցկացած են , : Պալատին մեծագործութեանը մեծ ապացոյցն ալ ներքնատունը կամ պալատին տակն է , որ ամբողջ կեցեր է՝ վրայի յարկէն աւելի վսեմ և ահաւոր : Հարաւային կողմը դուռ մը կայ , անկէ կը մտնես երկայն սրահի մը մէջ՝ որ բոլոր կամարակապ որմասեանց վրայ շինած է , ու մէջը կան մեծ ու պզտիկ՝ բարձր ու ցած սենեակներ , սրահներ ու նեղ ճամբաներ . մէկ ճամբայ մըն ալ կայ որ դարուվար՝ գէպ՝ի՝ յաղկոցաձորին մէջ կը հանէ . ասոր յատակն ու պատերը շատ աւրուած են : Հիւսիսային կողմի դրսի պատին վրայ զինուորի մը արձան կայ՝ գլուխը կոտրած . զգեստը ինչուան ծունկը կ'իջնայ , մէջքը գօտի , ու մէկ ձեռքը շէնքի մը պատկերք կայ՝ որ անշուշտ աս պալատը պիտի ըլլայ , ինքն ալ թագաւոր մը . ափսոս որ ոչ վերը և ոչ վարը արձանագրութի մը չկայ : Նոյնպէս պալատին դուռն ալ որ ինչուան հիմայ կեցած է արևելեան կողմը՝ բարակ փորուածքով շրջանակ մը ունի զարդերով ու խաչերով՝ գեղին ու սև քարէ : Պալատէն զատ ուրիշ տուն չկայ որ փլած չըլլայ . միայն տներուն տեղը կ'երևնայ ու ձեւը՝ որ քառակուսի է ու բազմայարկ , ինչպէս որ Վէր Փորթըրի ատենը դեռ ողջ կեցած պատերէն կ'երևնայ եղեր . ասոնց պատերը մէյմէկ ոտնաչափ ու կէս հաստութիւն ունին , ու բոլորն ալ սևագոյն անտաշ քարերով շինած են : Իսկ ճամբաները ընդհանրապէս նեղ են , այսինքն տասուերկու կամ տասուերեք ոտնաչափ լայնութեամբ , բայց շիտակ ու երկայն :

Եկեղեցիներէն զատ ալ ամբողջ շինուածք մը չկայ . եղածները ասոնք են :

Սեփեթեթ . Հարաւային կողմը քարափին վրայ որ յաղկոցաձորին մէկ մեծ փոսին վրայ կը նայի՝ մեծ ու պզտիկ աշտարակներով . բայց ասոր մեծ

մասը աւրջտրկած պիտի ըլլայ :

Սիկի . Սիկայ քաղաքին մէջտեղուանքը երկայն քառակուսի շէնք մըն է՝ երկու կարգ իրեք իրեք սիւներով . ասոր վրայի ձեղունը տեղ մը շիտակ՝ տեղ մը կամարաձև՝ մեծամեծ քառակուսի քարերով շինած է որ շատ վարպետութիւն իրարու կպած են . հարաւակողմը ձորէն վեր բարձրացած՝ հիւսիսային կողմին կը հաւասարի , և անկից վեր եղած պատին վրայ մեծամեծ պատուհաններ կան որ Սիուրեան գետին վրայ կը նային . ասոնց տակն ալ կամարակապ ներքնատուն կայ՝ տեղ տեղ աւրուած : Նստարակոյտ առաջուց աս մշկիթը եկեղեցի է եղեր , կամ թէ ուրիշ հասարակաց տաճար մը . վասն զի մինարէն հասարակ շինուածք մըն է : — Ուրիշ բարձր մինարէի պէս աշտարակ մըն ալ կայ քաղքին մէջտեղուանքը՝ ութանկիւնի . ասոր համար կ'ըսէ Վէր Փորթըր թէ « Վաղքին մէջտեղը երկու ահագին ութանկիւնի աշտարակներ կան , ասոնց վրան ալ մանր աշտարակներ . ասոնց գլուխը այնչափ բարձր է որ քաղքին ամէն շէնքերուն ալ ինչուան միջնաբերդին ալ վրայ կը նայի » :

Բաղանի . Երած է մինչև յատակը . բայց մէջը կըր գմբէթաւոր սենեակ մը կայ , չորս դին ալուրիչ չորս սենեակներ՝ պզտիկ դռներով . աս խցիկներուն դռներուն դիմացի կողմը սրաձև կըր է . կ'երևնան ծորակներու տեղուանք ալ , բայց գրեթէ բոլոր աւրուած :

Եկեղեցի . Գանք հիմայ աւելի կատարեալ շինուածքներուն , որ են եկեղեցիները . ասոնք տասը հատի չափ են . ոմանք ամբողջ ու մաքուր , ոմանք քիչ շատ աւրջտրկած : Սոնց մէջ առաջինն է՝ մեր պատմիչներուն գոված Սուր հուլակաւոր կաթողիկէն կամ մայր եկեղեցին՝ որ Սմբատ տիեզերակալին յիշատակն է . ընդարձակ , փառահեղ , յատակէն ինչուան գլուխը սրբատաշ մեծամեծ դեղին ու սև քարերով շինած . և աս քարերը

անանկ վարպետութեամբ մէկմէկու
անցուցած են՝ որ միակտուր քարէ
փորած կ'երևնայ : Արսուանց եկեղե-
ցւոյն չորս դին հինգ աստիճան կայ ,
ինչպէս Հայաստանի ուրիշ եկեղե-
ցեաց եզերքն ալ . ու սովորականին
պէս իրեք դուռ ունի , երկուքը հիւ-
սիս և հարաւ՝ քովերէն , երրորդը մէջ-
տեղէն՝ որ է արեւմտեան կողմը : Այն
երկու կողմերը և թէ արեւելեան կող-
մը դրսէն երկերկու տեղ՝ պատը սուր
անկիւնաձև խորշի պէս ներս մտած
է , վրան ալ գեղեցիկ կամարաշէն
ձևացուցած , որ զարդի համար շինած
կ'երևնայ : Այն եղեցւոյն մէջը որչափ
որ պարզ է , այնչափ ալ վսեմ ու ա-
հեղ , և սքանչելի պատշաճ չափակցու-
թիւն մը կայ մէջը . խորանը շիտակ
արեւմտեան դրանը դէմ կէս կըր
խորշ մըն է , որ ինչուան ձեղունը նոյն
ձևով կը բարձրանայ ու կը խառնուի
եկեղեցւոյն կամարին հետ : Ըս կի-
սաբուր խորշը վարէն մարդաչափ
բարձրութեամբ 10 խորշ բաժնած է
պատին մէջ . երկու ծայրի խորշերը
մէյմէկ դռներ են , ու անոնց մէջէն
քարէ սանդուխներով կ'ելլըցուի եր-
կու վերնայարկեր կամ մատուռներ ,
որոնց ներքեւ կան ուրիշ մատուռ-
ներ կամ պահարաններ՝ բոլորն ալ
քարաշէն ու կամարակապ : Այն եղե-
ցւոյն մէջ չորս սքանչելի սիւներ կան
բազմանկիւնի խարսխաց վրայ զանա-
զան կտորներէ ու տեսակ տեսակ
դեղին ու սև քարերէ . զարմանալին
աս է որ կտորներն ալ մէյմէկ ձև
ունին , մէկը անկիւնաւոր՝ մէկը կը-
լոր , բայց ամէնն ալ յարմարած . և
ամէն մէկ կտորին միջոցէն կամարներ
ձգուած են դիմացի սիւներուն : Աւ-
րիշ սիւներ ալ կան երկերկու հատ
հիւսիսային՝ հարաւային ու արեւմը-
տեան դիէն , բայց կէս մը պատին
կայած են . ասոնց վրայէն ալ բարձր
ու հաւասար կամարներ ձգուած են
դէպ 'ի արեւելեան ու արեւմտեան կող-
մերը , ու դէպ 'ի վերի կամարները .
անոնց քովէն ուրիշ մանեկաձև գօտի

մը ձգուած է որ բարձր գմբէթը ա-
նոր վրայ է . աս գմբէթին վրայ ատե-
նով մարդաչափ մեծութեամբ արծը-
թէ խաչ մը կանգնած էին , որով ի-
րենց հաւատքը աղօթքէ դադրած ա-
տեննին ալ կ'իմացուէր . ափսոս որ
աս հրաշալի գմբէթը , որ բոլոր քաղ-
քին զուխը կրնար սեպուիլ , 800 տա-
րիէն աւելի քաղքին վրայ հովանի ըլ-
լայէն ետև՝ ասկէ հինգ վեց տարի ա-
ռաջ կործաներ է : Բոլորը 15 պա-
տուհան ունի եկեղեցին . իրեք իրեք
հատ քովընտի դռներուն վրայ երկայ-
նաձև , երկերկու հատ որմաստեանց և
արեւմտեան պատին մէջտեղը , իրեք
հատ դասը , որոնց մէկը երկայն՝ եր-
կուքը կըր է , մէկ հատ խորանին վը-
րայ , մէկ մ'ալ մեծ դրանը վրայ . յայտ-
նի է որ գմբէթն ալ զարդարուած էր՝
թերևս 12 պատուհանով . իսկ ժա-
մուն յատակը որ այնչափ սուրբեր ու
թագաւորներ կոխեր են՝ պէտք չէ
հարցնել ունայիլ , որովհետև յարկին
աւերակներովը լեցուած , ու Վրդաց
արածած անբաններէն պղծուած է :
Ըս ուրիշ բան չկայ հիմայ եկեղե-
ցւոյն մէջ . իսկ թէ առաջ ինչպէս էր՝
կրնանք մակաբերել Վրդկայ աս խօս-
քէն , որ գրեթէ ժամանակակից էր
շինութեանը լմնալուն՝ Ատորամիդէ
թագուհւոյն ձեռքը . վասն զի կ'ըսէ .
“ Ինեաց զհիմնարկեալ եկեղեցին
Սմբատայ՝ ամենապայծառ վայելու-
թեամբ , բարձրաբերձ կամարօք գըմ-
բէթաւորեալ խորան երկնանման , և
զարդարեաց 'ի զարդ ծիրանեծաղիկ
ոսկեթել նկարագործ անգուածոց ,
արծաթեղէն և ոսկեղէն անօթոց , և
բազմապայծառ լուսատու անօթոց
վայելութեամբ , որովք ջահանայր
ըստ երկնային կամարին կաթուղիկէն
սուրբ ” : Ընտարակոյս աս ծիրանե-
ծաղիկ ոսկեթել նկարագործներուն
պէս անկուածներով թագաւորական
պալատին պատերն ալ զարդարուած
էին : Իսկ ան ջահերուն գլխաւորն
էր Սմբատայ Հնդկաստանէն անբաւ
գանձով բերել տուած բիւրեղէ ջա-

հը , որ այլազգիները քաղաքը առած
ատեննին խաչին հետ մէկտեղ գետի-
նը զարկին մանրեցին : Արկեղեցւոյն
երկայնութիւնն է 33 մեթրէն քիչ ա-
ւելի , լայնութիւնը 22 : Ար թողունք
արձանագրութիւնները , որ դրսի պա-
տերուն կողմը գրուած են , և չորս դին
դիզուած աւերակները : Սիայն յիշե-
լու բան է որ արձանագրութեանց
կարգը կայ նաև արևաժամացոյց մը
ձևացուցած , և ժամերը կը ցուցնեն
Ա , Բ , Գ , . . . գրերը :

Սուրբ Փրիէշ կամ Անտիոքի . Սքան-
չելի օրինակ մըն է ճարտարապետու-
թեան , որով մարդուս աչքը կը զմայ-
լի . բոլոր մեծ մեծ քարերով շինած
է՝ ինչուան գմբէթը որ ամբողջ կե-
ցած է . աս եկեղեցին կըրոած է գրսի
յատակէն , բայց կանգուն մը վերէն
12 լայն կամարածե կողմ կը բաժ-
նուի , ու ամէն մէկ անկեան եզերքը
քարերով սիւնակներ ձևացած են , ուր
արձանագիրներ ալ կան : Արկու դուռ
ունի արևմտեան ու հարաւային կող-
մերը . իսկ եկեղեցւոյն մէջ 8 կիսաբու-
լոր ձևացած է . ամէն մէկ անկեանը
մէջ մէյմէկ սիւն կայ , ան սիւներուն
զլիսէն ու բոլոր եկեղեցւոյն եզերքէն
դէպ 'ի վեր եկեղեցւոյն ձեղունը ձը-
գուած , վրան ալ երկայնաձև գմբէ-
թը շինած է 12 պատուհանով . անոնց
ալ միջոցը պատկերներ նկարած են :
Արկու պահարան ունի նեղ նեղ պա-
տերուն լայնութեան միջոցը , այնպէս
որ բոլորակին ձևը չէ աւրուած : Հա-
րաւային դրանը գիմացը կիսաբուլորին
մէջտեղը ամպիոնի ձևով տեղ մը կայ ,
անկէ վար ու վեր քարէ սանդուխ կայ
պատին մէջ : Այս եկեղեցւոյն տրամա-
գիծն է 13 մեթր , կիսաբուլորակները
3 մեթրէն պակաս :

Սուրբ Գրիգորի եկեղեցի . որ մեր
ՈԿԳ (1215) թուին շինած է : Շատ
գեղեցիկ է գմբէթը՝ սիւներու ու
կամարներու վրայ . պատերուն վրայ
ալ քաջած որատկերներ կան անարատ
մնացած , ինչպէս բոլոր եկեղեցին ալ
ամենևն ին նորի պէս մնացած է . բայց

ժամուն չորս դին շատ կործանած
սիւնազարդ ու կամարակապ շէնքեր
կան : Արևնայ թէ աս եկեղեցւոյն
համար է Վեր Փորթըրին ըսածը .
“ Շատ զարմանք բերաւ ինձի եկե-
ղեցիներէն մէկը , որ թէպէտ շատէն
պզտիկ էր՝ բայց ճարտարապետու-
թիւնը շատ ընտիր . իր բարձրակա-
մար ձեղունը գեղեցիկ օրինակ մըն
էր միւսինն բանուածքի , եզերքները
ազնիւ ետրուրական ոճով զարդա-
րուած կարմիր՝ սև ու դեղին քարե-
րով . սիւները և ուրիշ զարդերը այն-
պէս նոր ու մաքուր էին որ կարծես
թէ դեռ երեկ շինուած էր , , :

Արկեցի Սուրբ Եղ . Այս ալ սքանչե-
լի ժամերէն մէկն է . գմբէթ չունի ,
բայց բարձր ձեղունով ծածկած է , որ
առանց սեան կամարներու վրայ ձը-
գուած է , վերէն վար խաչերով՝ քան-
դակներով զարդարած՝ շատ վարպե-
տութեամբ . բնութիւնն ալ ինչայեր
է ասոնց ու անարատ պահեր է . միայն
մարդկային բունութիւնը աւելի ան-
գութ ըլլալով՝ ինչուան ուր որ մար-
դու ձեռք հասեր է՝ աւրեր է այն
նախանձելի փորուածքները : Այս
քովերն ալ փառաւոր մատրան մը և
ուրիշ շէնքերու աւերակներ կան :

Վարափին դարվար տեղը կամա-
րակապ պատի տակ սանդուխներով
ճամբայ շինած է՝ բոլորն ալ քարէ ,
ու տեղ տեղ լուսամուտներ բացած .
որչափ որ եկեղեցւոյն կը մօտենաս ,
ճամբան կը լայննայ ու քարերը աւե-
լի կ'ազնուանան . բայց վրայի յար-
կը կործանած է հոն , նոյնպէս ուրիշ
տեղեր ալ . ճամբուն բերանը գետին
կողմը երկու մատուռ կայ մէկմէկու
կպած՝ կարմիր քարէ . քովն ալ քարա-
շէն աւերակներ , որուն համար կ'ը-
սեն թէ թագաւորի աղջկան մը պա-
լատ էր , ու իրեն համար շինուած է
եղեր եկեղեցին ալ :

Արովհետև ամէնն ալ յիշելը շատ
երկայն կ'ըլլար , ըսենք թէ հինգ ե-
կեղեցի ալ կայ ասոնց պէս ամբողջ ու
գեղեցիկ . թերևս նոյնչափի մըն ալ

աւերակները որոշուին աւենով . մէկաճերուն և ոչ նշանը կայ : Ուր է հապա Մարտի հապար ու մէկ էկեղեցին . մեր ճամբորդը քաղքին տարածուածեանը համեմատելով՝ անկարելի կը ցուցնէ այդչափ եկեղեցի մէջը գրտնուիլը . հասլա հաւանական է որ քաղքին պատերէն դուրս անմիջապէս մօտի գեղերուն կամ արուարձաններուն եկեղեցիներն ալ մէկտեղ սեպելու է : Սակայն թէ որ նաև այն ցիրուցան աւերակները մանր քննելու ըլլայ մէկը , արդեօք նոր նոր եկեղեցեաց և ուրիշ հասարակաց շէնքերուն նշաններ չի գտներ : Սէ որ նոր շէնքեր գտնելը կարելի ալ չէ , նոյնպէս անկարելի է այն շէնքերուն կտորուանքէն բոլորին մեծութիւնն ու գեղեցկութիւնը չգուշակել ու չղարմանալ : Ըս բանիս ալ երաշխաւոր է Վէր Փորթըր , որ երեսուն տարի առաջ շատ աւելի շէն գտաւ Մինն ու կ'ըսէ . « Սէկ խօսքով ըսեմ . սիւներուն խոյակներուն ճարտար ձեռագործները , միջանկեալ զարդերուն փափուկ փորուածքը և արաբացի քանդակները այնպէս գերազանց էին՝ որ անոնց նմանը ինչուան ան ատեն չէի տեսած ոչ օտար աշխարհք և ոչ Միգրիոյ ամենէն երևելի մայր եկեղեցիները . . . Բարակ ու սլայծաւ միւսիսներ տեղ տեղ աւելի տեղ տեղ պակաս ճշգուծեամբ՝ տարածուած էին բոլոր քաղքին վրայ , և ընդ հանրապէս միշտ խաչաձև էին զարդերը . տուն , եկեղեցի , աշտարակ , պարիսպ , ամէն շէնք՝ ցածն ալ բարձրն ալ նոյն ընդհանուր ախորժակով , ու ամենուն վրայ ալ նոյն սուրբ նշանը մեծ կամ պզտիկ սև քարէ փորած » :

Մինէն դուրս չելած՝ երկու զարմանալի շէնք ալ յիշենք . մէկն է Վեքոնաբոր ճամբայ : Վաղքին արևելեան գին երկու քարայր կայ՝ ուսկից կը մտնեն գետնի տակ նեղ ու ցած ճամբայ մը . ասոր յատակը խճով ծածկած է . ետքը ճիւղ ճիւղ կը բաժնուի ճամբան ու կը տարածուի մէկ մասը

քաղքին տակը , չգիտցուիր թէ ինչուան ուր , մաս մըն ալ Մխուրեանին տակէն անցնելով՝ կ'ելլէ դիմացի ձորին եղերքը . և թէպէտ հիմայ վախէն չեն երթար հոն , բայց աս թաւափի նման Մխուրեանին թաւելը ըստոյգ ըլլալը անով ալ յայտնի է որ գետէն անդին աշտարակ մը կայ , ուր Սուսները ճամբան գոցեր են որ իրենց հողէն մարդ չփախչի Տաճկի հողը :

Սէկայն է Նաղիոցաջորին շէնքն . աս ձորին երկու գարուվար երեսներուն վրայ (որ կակուղ քար մըն է) փորած են անթիւ խանութներ զանազան ձևերով ու մեծութեամբ . ոմանք պատուհան չունին , ոմանք ալ մէկ կողմէն կամ երգիքէն . շատ տեղ երկու կարգ են խանութները : Սարի կարգը կրնայ դիւրաւ մըտցուիլ , բայց վերինը շատ դժուար . շատին մէջ կ'երևնան դարաններ ու խորշեր , բայց ամէնն ալ բնութենէ ու հնութենէ մնացած ու աւրուած են :

Ըս շուկայէն զատ քաղքին մէջ տեղ տեղ գուբեր կան՝ մէկ մարդաչափ կամ աւելի խոր , որ ռամիկը գանձարան կը կարծէ , բայց անշուշտ կարասի ու շտեմարանի տեղուանք են , բոլորն ալ պարսպ կամ քարով լեցուած :

Ըս յաջափ Մնոյ վրայ . իսկ մօտ տեղերուն վրայօք ուրիշ անգամ . և թերևս դարձեալ բուն քաղքին վրայ ալ նոր լոյս առնենք ու տանք :

Հ . Ղ . Մ

Ըս համառօտ ստորագրութենէն ետև լսենք մեր Շնորհալի հայրապետին ողբը՝ որ 'ի դիմաց Նդեսիոյ կը զրէ .

ԲՍՅՑ և ըզքեզ յայտ հրաւրեմ ,
Արևելեան քաղաքը Մնի ,
Կրցորդ իմոյ լինել ձայնի
Եւ բոփոփիչ տարակուսի :
Քանզի և դու երբեմն էիր
Վայելական հարսն 'ի բողի ,
Խերձաւորաց յոյժ ցանկալի ,
Հեռաւորաց փափազելի :

Շինեալ եղեր սուն արքունի
 Յընտրեալ նահանգըդ Շարայի
 Թագաւորաց Բագրատունի
 Որ 'ի ցեղէն Իւրայելի
 Յազգէ սերեալ մեծին Դաւթի
 Աստուածաճօր մարգարէի ,
 Որք գերեցան 'ի յարքայէն
 Այն որ Տիգրան միջին ասի :
 Գեղեցկանուն զարմանալի ,
 Որ երրակի տառիւ բերի ,
 Յերրորդութեանն խորհրդի ,
 Որ միշտ 'ի քէն երկրպագի :
 Յորում էիր ժամանակի
 Բերկրեալ ուրախ և ցընծալի ,
 Որպէս այդի ողկուզալի ,
 Կամ ձիթենի պտղով 'ի լի :
 Մանկունըք քո զուարթալի
 'Նրման նորոգ բուրաստանի .
 Դըստերըք քո պաճուճալի
 Յերգ և 'ի քնար միշտ 'ի խաղի :
 Իսկ թագաւոր քո պանծալի
 'Նրստեալ յաթոռ թագն 'ի գըլթի .
 Եւ զօրականքն աստի ուանտի
 Կալով 'ի սպաս իւր հրամանի :
 'Նա և որդիքն Սիոնի
 'Նրման դասուցըն հրեղինի ,
 Պայծառացեալք վայելչապէս
 Յիւրաքանչիւր աստիճանի :
 Յարմարապէս յօրինուածով
 Կաթողիկէ յեկեղեցի ,
 Այն որ հանգէս և հաւասար
 Վէրնակաւոյն է խորանի :
 Հայրապետք , եպիսկոպոսք ,
 Եւ քահանայք ուայլք ըստ կարգի .
 Իւրաքանչիւր յերում գասի
 Պատշաճաւոր յայն տաճարի :
 Զոր թէ ասէլ հարկ լինիցի ,
 Է գըժուարին ուերկարելի .
 Եւ անօգուտ յայժմուս բերի
 Յորոց է ոչ մի 'ի միջի :
 Քանզի անցին ըստ երազի ,
 Որպէս ծաղիկք ամարանի
 Ըստ յորդութեան յորդ վըտակի
 Գարնանաբեր հեղեղասի ,
 Կամ զուռուցեալ պըղպըջակի
 Որ ընդ լինելն պատառի ,
 'Նրմանագոյն եղեալ նոցին
 Վասըն մեղաց մեր զազրալի :
 Սուրն անողորմ անօրինի
 Որ մեր արեանս է 'ի սովի ,
 Ոչ է յագեալ և ոչ յագի
 Մինչև 'ի գալ կատարածի .
 Նոյն նա եհաս ուրեմն 'ի քեզ ,
 Որպէս յիս յայս ժամանակի ,
 Հընձեաց զորայն յանգաստանի
 Կանաչագոյն որ 'ի հասկի :
 Զայգին իըլեաց արմատաքի ,
 Մերկեաց յոստոցն ըզձիթենի ,
 Եհեզ զարիւն սրբոց յերկրի ,
 Հոսեաց 'Նրման ջըրոց գետի :
 Արար գիական անթուելի ,
 Անթաղ մեռեալ գէշ գազանի .
 Քահանայիցն Քրիստոսի

Արեամբ ներկեաց զեկեղեցի .
 Սարկաւագաց , պաշտօնէից
 Մարմինք անկեալ մէջ փողոցի ,
 Եւ այլ բազումք որ ոչ թուի ,
 Եւ է ասելն անկարելի :
 Որք քեզ հասին յայնրմ վայրի
 Բոլոր ամէն մասունք չարի :
 Վասն այսորիկ ո՛վ անձկալի ,
 Որ ես ներհուն այսր ամենի ,
 Ի քոյն յայնժամ խիստ աղետի
 Ծանիր և զիմն ողբ կականի .
 Եւ որպէս փորձ տարակուսի
 Լեր տըրամակից ինձ յայս վայրի :
 Քանզի 'Նրման յոյժ տեսանի
 Իմն քոյոյն հասեալ չարի .
 Եւ առաւել թերևս լինի
 Երբ նորագոյն ինձ պատահի :

Ըստ տրամալից ողբը լսելէն ու քա-
 նի մը կաթիլ արցունքով մեր նախ-
 նեաց յիշատակները ցօղելէն ետև ,
 կ'արժէ որ միտթարուինք քիչ մը՝ հե-
 տևեալ հատուածը կարդալով , որ
 Ռաֆայէլեան վարժարանին հիմա-
 կուան յառաջադէմ աշակերտներէն
 մէկը շարագրեր է ինքնաբուխ սրտա-
 շարժ և գեղեցիկ իմաստներով :

(Ժ) Է որ մէյմը դարձընենք աչուը-
 նիս մեր հայրենեացը վրայ , կը տես-
 նենք ան ընդարձակ աշխարհին չորս
 գին սիւնուած կոյտ կոյտ աւերակներ ,
 մեծամեծ քաղաքաց՝ հոյակապ շինուա-
 ծոց մնացորդներ , բարակ փորուածք-
 ներու կտորներ . չենք կրնար քայլ մը
 աւնել , չենք կրնար աչուընիս մէկ գին
 դարձընել՝ առանց տեսնելու Հայոց
 մեծագործութեան և ճարտարապե-
 տական ճաշակին մէկ նոր տեսարա-
 նը : Հոս կիսակործան տաճար մը , ու-
 ղուն մամուլապատ սիւները կեցած՝ վը-
 կայ են ան մեծ ազգին եռանդագին
 աստուածապաշտութեանը . հոն թա-
 գաւորական պալատին կամարակապ
 և սիւնազարդ ընդարձակ սրահնե-
 րը կը քարոզեն Հայոց շքեղ փառքը
 և մեծութիւնը . ալ անդին բարձրա-
 բերձ և հաստ պարիսպները կը յիշե-
 ցընեն մեր կտրիճ դիւցազունները որ
 իրենց արեամբը պաշտպաներ են
 զանոնք : Բայց աս ամէն շինուածք-
 ները իբրև մէյմէկ կայծեր՝ արեգա-

կան լուսոյն դիմացը , այնպէս են ան եկեղեցեաց ու վանքերու բազմու- թեանը քով՝ որ դեռ կը փայլին բոլոր մեր աշխարհին երեսը , ու անոնցմէ ժամանակին գիշատիչ ժանիքն ալ պատկառեր է : Աս գիտնալով մեր ա-ւերակները քննողները , թողնոյն դա տաստանը չընեն Հայոց վրայ ալ՝ ինչ որ կ'ընեն ուրիշ ազգաց մեծագործու թեանց մնացորդները տեսնելով . այս ինքն անկիրթ ու բարբարոս չըսեն մեր ազգին , այլ զարմանան , տեսնե-լով որ մեր նախնիքը լաւ գիտեն ե-ղեր Ռաբելոնի , Վինուէի ու Նգրիպ-տոսի ալ մեծագործութիւնները ի-րենց երկրին մէջ երեցընել . թող ի-մանան որ Հայերը ամէն ճարտարու-թենէն , ամէն կատարելութենէն ա-ւելի աստուածպաշտութիւնը իրենց պարծանք սեպեր են : Մէկը որ տես-նայ ան վանքերը , հարկաւ միտքը կու գան մէկէն անոնց մէջի սուրբ միան-ձանց երկնակրօն վարքը , որոնց ան-չուշտ ճիշդ նկարագրութիւնն է որ կ'ընէ սուրբ վարդապետն Նզդիշէ :

Ռայց աս ամէնքն ալ դեռ մնացորդք են Հայոց նախնի մեծութեանը , ու իբրև երազի այլ և այլ կտորներ՝ չեն կրնար ամբողջ ցըցընել մեզի մեր նախ-նեաց մեծութիւնը : Ուր էր թէ յա-րութիւն առնէր ան ատենի մարդիկ-ներէն մէկը ու գար պատմէր մեզի թէ ինչպէս էին ան ատեն աս շինուածք-ները , երբ ու ո՞վ շիներ է զանոնք :

Միայն թէ արդեօք նոյն աւերակ-ները , նոյն կիսակործան շէնքերն ալ մէյմէկ խօսուն պատմիչներ չեն մեզի համար , որ ճանչցընեն մեր նախա-հարց գործքերը : Իրաւ է . բայց ա-նոնք խօսուն են միայն և ոչ գնայուն . չեն կրնար անոնք մեզի գալ , այլ պէտք է որ մենք երթանք իրենց . մենք հար-ցընենք մեր նախահարց՝ մեր դիւցա-զանց , մեր գիտնոց բրածները : Ան ա-ւերակները մեզի կը սպասեն լի անձ-կանօք որ պատմեն մեզի այնչափ դա-րերէ՝ ի վեր անցած գացած բաները . ճամբաները կը գիտեն թէ արդեօք

կը տեսնեն մէկը : Անգութ ժամա-նակը թուրը ձեռքը՝ ամէն տարի , ամէն ամիս , ամէն օր զանոնք ջարդե-լու վրայ է , ու օր ըն օրէ կը պակսեցընէ անոնց թիւն ու վայելութիւնը . ամէն արձանագրած սիւն մը , պարիսպ մը որ պիտի իյնայ՝ կը դարձնէ աչուը-ները , կը նայի ասդիս անդին , ամէն հովի ձայնին՝ ամէն տերևի խարշափե-լուն կարծէ թէ հայրենասէր մը կու-գայ որ անոր ճանչցընէ զինքը ու այն-պէս իյնայ . ինչպէս մահապարտ մը որ դահճին թուրին տակը կ'աղաչէ որ վայրկեան մըն ալ շնորհէն իրեն որ գուցէ տեսնէ իր սիրելեացը մէկը ու վերջի բարևը տայ անոր : Ռայց ա-ւաղ . տեսնելով որ իրենք աւելի փա-փաք ունին պատմելու քան թէ ան դժբաղդաբար անզգայ դարձած որ-դիքը իրենց հարցը պատմութիւնը լսելու՝ կ'իյնան կը կործանին , ու հո-ղով փոշուով երեսնին կը ծածկեն . այս պէս կը պակսի Հայաստանէն հաւա-տարիմ պատմիչ մըն ալ , կը կորսուի անգին գանձ մըն ալ :

Ո՛հ թէ յանկարծ աւետաբեր մը գար և ըսէր մեզի թէ Ռատուած մեծ շնորհք մը ըրեր է Հայոց , ու յարու-թիւն տուեր է Խորենացիին , Հայոց դիւանապետին , որ Հայաստան կեցած կը սպասէ որ ո՞վ որ ուզէ՝ երթայ հար-ցընէ իրեն Հայոց հին պատմութիւ-նը , ինչ անպատում ուրախութիւն էր բոլոր ազգին . արդեօք ինչպէս կը փութային ամէն կողմէ Հայաստանի ցրուած որդիքը . ոչ աղքատութիւն նայելով՝ ոչ նեղութիւն , ամէն բան յանձն կ'առնէին , Հայաստան կը վա-զէին . և ահա ասօրուան օրս գրեթէ անոր պէս շնորհք մը ըրած է մեզի Ռատուած : ()տար ազգեր որ շատ բանի կողմանէ մեզմէ աւելի դժուա-րութիւն ունին , բանի տեղ չգնելով ան դժուարութիւնները , կ'երթան Հայաստան ան աւերակները տես-նելու , քննելու և գրելու . և մեր ազ-գը , որուն շատ կերպով , ինչպէս մօ-տաւորութեամբ , լեղուապիտութիւն ,

պատմութեան և արևելեան սովորութեանց ծանօթ ըլլալով՝ աւելի դիւրին է, և ոչ մտքերնին կը պտըտի հոն : Ըսկէ զատ, հայրենասիրութիւնը որ մարդուս բնական է՝ առ այս կը յորդորէ զմեզ . առ այս կը յորդորեն զմեզ մեր պատմութեան մով կտորները, և մանաւանդ բողոքովին պատմութեան լուսած գիպուածները . առ այս կը յորդորեն մեր պատմաց մէջի մեծամեծ քաղաքաց և շինուածոց նկարագրութիւնները, հնութիւն սէրը, մեր օտարներէ լուսած լուրերը . միով բանիւ, բոլոր մեր պատմութիւնը, հայաստանին մարդկութիւն խանձարուրք ըլլալը և ուրիշ պարծանքները՝ բաւական չեն հայրենասէր սրտի մը զրգիւ ձգելու որ երթայ այցելութիւն ընել ան տեղերուն : Ըրդեօք ինչ կ'ըսեն օտարք թէ որ մէկ կողմանէ հայոց հին մեծութեանը մնացորդները տեսնելով զարմանան, մէկալ կազմանէ ալ տեսնելով հիմակուան անհոգութիւննին այնպիսի անգին գանձերու, չեն պարսաւեր այն պիտի պաղուիր : Սեզի ալ քան զայս ինչ մեծ ամօթ, որ մեր անգին ստացուածոցը վրայ ուրիշները մեզմէ աւելի հոգ ունենան, մանաւանդ թէ իրենք մեզի իմացընեն թէ այդպիսի գանձեր ունիք . թէ որ օտարք իբրև հնութիւն արծաթի գին կուտան անոնց, մեզի չիվայլեր որ մեր նախահարցը յիշատակներն ըլլալով՝ մարգարտի հետ չփոխենք զանոնք : Երաւունք ունի ուրեմն մեր վրայ զարմացողն ու ըսողը՝ թէ անշուշտ ասոնք ան հայերէն ինջած չեն, ան հայկազունեաց, Երզակունեաց, Բագրատունեաց արիւնը իրենց երակացը մէջը չէ ինջած : Սիվ, աս ինչ նախատինք է . ո՞վ մեզմէ յանձն կ'առնէ այնպիսի պատուական ազնիւ նախահարքը ուրանալ : Բայց ինչ օգուտ խօսքով փափաքիլ անոնց որդիութիւնը՝ երբ որ գործքով կ'ուրանանք :


Ինչպէս ուրեմն կրնանք ճշմարտել մեր որդիութիւնը : — Ղանչալով

մեր հարց գործքերը, ու մնացուածնէ գուրս հանելով . ապագայ դարերուն ալ թողով մեր նախահարցը նշանները . թող չիտալով որ հայաստան իր շատ ցաւերուն հետ աս բանիս վրայ ալ վշտանայ՝ իբրև օրդեկորոյս մայր մը իր զաւակացը գերեզմանին վրայ, այսինքն ան աւերակաց մէջ մշտամուռնչ ողբով արտասուէ ու լայ մինակ : Երկունք հոն՝ ճարտարութեան գործիքները առած, ու պահ մը իրեն հետ լալով մաքրենք ան գերեզմաններուն փոշին ու մեռելներէն կեանք հանենք : Ըրդարև մեզի կը սպասէ հայաստան, հայրենասէր եղբարք, զմեզ կը կանչեն անոր եղեմաշունչ զեփիւսներուն քաղցրիկ հովերը, զմեզ կը կանչեն ան սաւնորակ առուակներուն անոյշ խոխոջքը . անշուշտ զմեզ տեսնելով հեռուէն պիտի ծռին ան մեծագործ շէնքերուն գլուխները զմեզ բարևելու, ու մեր հայրենասէր ոտից ձայնէն պիտի արթննան մեր նախահարց ոսկերքը ու պիտի ելլեն իրենց գերեզմաններէն մեր դիմացը գալու, ուրախութիւննին ցուցընելու մեր աշխատանացը վրայ . վանքերը պիտի պատմեն մեզի իրենց մէջի եղած՝ Երեկացիներուն վարքը, Երեկացիներուն առաքիլութիւններն ու իմաստութիւնը . Երաւորչայ Երաւոր պիտի յիշեցընէ մեզի մեր հոգևոցը երկրորդ փրկչին չարքատասանամեայ կենդանի թաղուիլը և իր ցանկալի յարութիւնը՝ գերեզմանին մէջ թողով կաւապաշտութիւնաւարը . Երաւոր չլեւան արծաթանգները պիտի պատմեն մեզի մեր սուրբ հօրը հոգեբուզի աղօթքները որ մեզի համար առ Երաւոր կը մատուցանէր : Սուրբ եկեղեցիները զմեզ տեսնալով պիտի սաղմոսերգուաց պարը կարծեն, որ գիշեր ցորեկ անգագար կ'երգէին : Երաւոր Երաւորութեան մեաց ոսկորներովը ծածկուած՝ պիտի պատմէ մեր դիւցազանց քաջութիւնները . բայց ասկէ ալ փառաւոր պիտի ըսէ՝ թէ հոս նահատակեցաւ

Ս'եծն Ս արդան իր քաջ նիզակակից-
ներովը՝ ի սէր հաւատոյ և ի պաշտպա-
նու թիւն հայրենեաց : Պարծենալով
պիտի ըսեն Ռիւրակնեան լեռինք՝ թէ
մեր վրայ ստեղծուեցաւ դրախտը . ան-
դիէն բարձրէն խրոխտալով պիտի գոչէ
Լայրարատ թէ իմ վրաս իջաւ տապա-
նը , ես եմ եղած մարդկու թէ երկրորդ
դրախտը . այսպէս բոլոր Հայաստան
պիտի ցնծայ , և իրեն ինտու մը զմեզ
պիտի զօրացընէ մեր բանասիրական

և հայրենասիրական ջանքը շարունա-
կելու . որուն համար չէ թէ միայն
մեր ազգը մեզի երախտապարտ պի-
տի ըլլայ , հապա օտայ ազգեր ալ
զմեզ պիտի գովեն որ մեր հայրենա-
սէր փափաքը այսպիսի օգտակար ,
անմեղ , խաղաղական և աշխարհաչէն
ջանքով կը պսակենք :

ՅԱՐՈՒԹԻՒՆ ՃԵՊԵՃԵԱՆ
ԱՇ. Ռ. Վ.



Պերսեպօլիս :

ԲՆԵԻՆԼԵԱՆ հնու թիւնները մաս-
նաւոր կերպով սէր ու զարմանք կը
բերեն մեզի , մանաւանդ մեր հայրե-
նեացը դրացի կամ մօտիկ քաղաքնե-
րուն աւերակները : Լայսպիսեաց մէկն
է նաև Պերսեպօլիս , որ ատենով
Պարսկաստանի մայրաքաղաքը , ու-

արևելեան մատենագրաց և մեր նախ-
նեաց Սոսիւր ըսած հուշակաւոր քա-
ղաքն էր , Լըրասիս ու Կուր գետերուն
իրարու հետ խառնուած տեղը՝ ընդ-
արձակ դաշտի մը մէջ : Հիմա անոր
աւերակները պարսկերէն Չիւ-Սիւս
կ'ըսուին , որ բառաստան սիւսի կը նշա-